

# ԲԱՐՅՈՒՄ ԵՎ ՊԼԵԿ

ՕՐԱԿԻՐ

ԸՆԴՀԱՌԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԸՆԴՀՈՒԹԵԱՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 14.

1845

ՅՈՒԿՈՒ 13.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿՈՒԹՈՒԹԻՒՆ

Լիքտոնի թերապևտիկ:

Ծանօթան կազմ շատ անգամ կը-  
միանայ թթուածին կազի հետ, ու  
կըսուի ածխային թթուուտ. ասիկայ  
կծու համ մը ունի, և հասարակ օ-  
դէն շատ աւելի ծանր ըլլալուն՝ փոս  
ու ցած տեղուանք կըկենայ: Խ ած-  
խային թթուուտը վնասակար է կեն-  
դանեաց. ինչպէս խիստ շատ անգամ  
փորձուած է, որ գոց բնակարանի մէջ  
ածուխ վառելով կամ չհասած կրակ  
դնելով, թէ որ մէջի բնակիչները եր-  
կար ատեն հոն կենան՝ անհնարին  
գլխու ցաւ և սրտի խաւնուք կու-  
նենան. իսկ թէ որ մէկը անանկ բնա-  
կարանի մէջ քնանալու ըլլայ, վրան  
թմրութիւն և շատ անգամ մահ ալ  
կուգայ. ուստի մարդ որչափ զգու-  
շութիւն ընէ աս կազէն՝ չզըղջար:

Լափոլիի երկիրը Փուցցոլա քաղ-  
քին մօտ այր մը կայ որ կըկոչուի  
ան այր. ասորմէջէն կելլէ ածխային  
կազ, ու գետնի երեսէն հազիւ եր-  
կու ոտնաչափ բարձր օդի մէջ կըկե-  
նայ: Լրբոր մարդ աս այրը մտնէ՝  
ամեննեին չվնասուիր, վասն զի իր շըն-

չառութիւնը ան կազէն դուրս է. իսկ  
թէ որ շուն կամ ուրիշ ցած կենդանի  
մը մտնելու ըլլայ, գլուխը ածխային  
կազին մէջ ըլլալով՝ ծծած շունը ալ  
աս վնասակար ածխային կազն է. ա-  
նոր համար քիչ մը ատենէն ետքը՝  
վրան այլայլուի ու դող կուգայ, կիյ-  
նայ կըփրը փրայ, ու թէ որ անկէ շու-  
տով չհանուի՝ քիչ ատենէն կըմեռնի:

Խոր համար ասանկ գետնափոր  
ու թաց տեղուանք զգուշութեամբ  
մտնելու է. զգուշութիւնն ան է որ  
ներս չմտած՝ մարդ պէտք է հետը  
վառած ճրագ առնէ. երբոր տեսնէ  
թէ բոցը կըխաւարի ու մարմբելու  
վրայ է, յայտնի կըցուցընէ թէ ան  
տեղը վնասակար ածխային թթուու-  
տով լեցուն է, և զգուշանալու է ա-  
ռաջ երթալէն. բայց թէ որ անանկ  
տեղ մըն է որ հարկ է մտնել, պէտք է  
ան այրին՝ գութին կամ որ և իցէ գետ-  
նափոր տեղին մէջ կիրի կտորուանք  
նետել որ ածխային կազը կիրին հետ  
միանայ ու մէջի օդը մաքրուի. ան  
ատեն կընաս ճրագովդ նորէն փոր-  
ձել, ու թէ որ պայծառ վառի՝ ան-  
վախ ներս մտնել:

1 Գլ. Acide carbonique.

Ուրիշ զարմանալի բան մըն ալ կը-  
պատմեն : Եշաւա կղզին մէջ կը էվո-  
ռուփաս անունով պղտի ձոր մը կայ  
կըսեն՝ մէկ մղոն շրջապատով ու երե-  
սուն կամ երեսունու հինգ ոտնաչափ  
խորութեամբ . յատակը շիտակ է, ոչ  
թացութիւն ունի և ոչ խոտ կըսուս-  
նի հմա, հապա կենդանեայ ոսկորնե-  
րով լեցուն է, մանաւանդ վագրի, վա-  
րազի, եղնիկի, թռչոց, մարդու, և  
այլն . “Ուզեցի, կըսէ ձամբորդ մը,  
” մէջը մտնել . քիչ մը առաջ երթա-  
” լուս պէս սկսաւ սիրտս խառնուիլ,  
” ալ չհամարձակեցայ մէջը իջնալու,  
” հապա շունս խրկեցի . մէյմըն ալ  
” ինչ կընայիս . հազիւ տասը տասնը-  
” հինգ մանրերկորդ անցաւ, շունս  
” ինկաւ ու անշարժ մնաց . սիրտ ըրի  
” մէկալ շունս ալ խրկեցի, ան ալ  
” նոյնպէս ինկաւ մեռաւ . աս ալ որ  
” տեսայ, վախէս հեռացայ անկէ . . .  
” Ինդհանրապէս կըհամարուի թէ աս  
ձորին վնասակարութիւնն ալ ըլլայ  
ածխային կազէն, որ գետնէն կելլէ  
ու ան ձորին մէջ կըսենայ, և կենդա-  
նիները առանց գիտնալու . հոն մտնե-  
լով կըմնասուին ու կըմեռնին :

## ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

## ՏԵՂԵՐ :

ՏԻԵԶԵՐՔ ըսելով բոլոր արարած-  
ները մէկտեղ կիմանանք, որ ռամկօ-  
րէն երկինք ու երկիր ալ կըսուին .  
թէպէտեասբաժանմունքը ամեննեին  
համեմատութիւն մը չունի, ինչու  
որ երկիրս երկնքին քով՝ անոր մէկ  
պղտիկ աստղն է, նոյնպէս ալ երկնքին  
ամէն մէկ աստղը մէյմէկ երկիր են :  
Ուրդուս միտքը չափաւոր ըլլա-  
լով, կըհիանայ ու կըշփոթի՝ երբոր  
կըմտածէ որ եթէ աս ընդարձակ եր-  
կրագունտաս երկընքին մէկ կէտին  
միայն կըհաւասարի, և երկնքին ամէն  
մէկ կէտը մէյմէկ աշխարհներ կընան

սեպուիլ, հապա բուն երկնքին տա-  
րածութիւնը ինչ պիտի ըլլայ . ասոր  
չափը ուրիշ կերպով չենք կընար առ-  
նել, բայց եթէ անկէ ալ մեծ չափ  
մը գտնելով . և աս չափս Ի՞ստուծոյ  
ամենակարողութիւնն է . վասն զի  
անոր գիմացը բոլոր երկինքն ալ իր  
աշխարհներովը՝ մէկ աւազի հատ մը  
կամ կտոր մը մագաղաթ է :

Ի՞ս Ի՞ստուծոյ ամենակարողութիւնն  
է որ մէկ վայրկենի մէջ՝ մէկ խօսքով  
մը ստեղծեր է աս անբաւ տիեզերքը,  
ու հաստատեր է նոր անբաւութեան  
մը մէջ, որ սուրբ գիրքը ոչնչութիւն  
կանուանէ :

Ի՞ս անբաւ տիեզերաց ի՞նչ կարգով  
կանոնով և ի՞նչ օրէնքներով դառնալը,  
որն որ բնութիւն կամ բնութեն օրէնք  
ալ կըսուի, միայն ստեղծողը գիտէ .  
բայց մարդն ալ ան ստեղծողին պատ-  
կերն ըլլալով, և իրեն գիտութեանը  
կտոր մը մասնակից, հազարաւոր տա-  
րիներէ վերջը հազիւ քիչ մը իմացեր  
է աստղաբաշխութեամբ ու բնաբա-  
նութեամբ տիեզերաց ընդհանուր օ-  
րէնքները : Վիչ մը կըսեմ, վասն զի  
գեռ շատ բան մուգ ու անստոյգ է .  
անոր համար ալ շատ կարծիքներ ու  
հակառակութիւններ կան . մենք հա-  
ւանական կարծիքը համառօտ կեր-  
պով մը զուրցենք :

Ի՞ստուած որ բոլորովին կեանք և  
գերամաքուր ներգործութիւն է, կը-  
տենենք որ իր ստեղծած բաներուն  
ալ մէկ շարժմունք մը տուած է, բայց  
այնպիսի շարժմունք որ ոչ զանոնք ի-  
րարմէ կըհեռացընէ բոլորովին ու  
կըքակտէ, և ոչ զամենքն ալ իրարու  
հետ միացընելով կըդադրեցընէ : Եր-  
կու տեսակ է աս շարժմունքը, կեն-  
սական և մեքենական . կենսականն  
ան է որ մէկ արարած մը իր կամ-  
քովը կըշարժի . մեքենականը որ ա-  
ռանց կամքի, ուրիշ կամքովը կըշար-  
ժի :

Եւ որովհիետեւ շարժումը որ և իցէ  
բանին տեղէ տեղ փոխուիլն է, երբոր  
ան բանը իր տեղը չփոխեր, գաղրած